

## Խ Ո Ւ Ն Կ Բ

---

Մեր պատահական աշխատավիճակներն Առևսար ի գրամական զիրքի մը հետեւեալ բարգմանուրինը կը դնեմի ՍԻՌԵՒ մեջ՝ Ակասի ունենալով որ Հայց . Եկեղեցին իր պաշտամունքնեւու ընթացքին մեծ տեղ մը կուտայ խունկին , որ այնան ազդուօրին կը ծառսյէ Եկեղեցին մեջ միասիկ եւ վերացուցիչ մընուոր մը ստեղծելու : Ինքնին ինչ մը չափազանցեալ բայց շահնկան հաւատումներ կը պարունակի այս կտորը եւ զաղափար մը կուտայ ազատ որման պիրներու մասնուրեան մասին՝ այս ժեսակեսով :

ԽՄԲ:

### Ա.

Խունկը՝ ըստ Ազատ Որմանդիրներու .

Ամբողջովին զիտական հիմերու վրայ կը կենայ խունկի գործածութիւնը : Թաւքուն զիտութեան (Occultisme) հետեւողներ զիտեն . . . թէ տիեզերքի մէջ անշարժ ու անկինդան նիւթ ըսուած բանը զոյութիւն չունի : Ընդհանակառակը, բնութեան մէջ ամէն իր, ամէն մէկ մարմին ունի ինքնայտուկ պարզ կամ բաղադրեալ թոթուացում մը, որ կը ճառագոյթէ անկէ գուրս և անոր շուրջը : Նաև իւրաքանչիւր քիմիական տարր ունի կարգ մը ինքնայտուկ աղդեցութիւններ, որոնք օգտակար կը հանդիսանան օրոշ ուղղութեամբ կամ օրոշ պարագաներու մէջ, իսկ անօգուտ և կամ վիստակար՝ տարրեր ուղղութեան վրայ :

Հետեւապէս խիստ զիւրին և կարելի է, օրինակի համար, մաքուր եւ ազնիւ տարրերէ բաղադրութիւն մը շինել որ բընոյթը ունենայ մեր մէջ սուրբ եւ շինիչ զդացումներ ծնուցանելու : Միւս կողմէ, միւնոյն զիւրութեամբ կարելի է շինել բաղադրութիւններ որոնց թոթուացումը արթիրնէ ամէնէն վարնոց և անբաղձալի զդացումներ :

Կարելի է շատերու քմծիծաղին պիտի արժանանանք. պիտի տարակուսին ըսուածներուն ճշմարտութեան վրայ : Հասկնալի է ասիկա, տառած ըլլալով որ մարգկութիւնը, ընդհանուր առումով, ներկայիս

բարեշրջութեան այն աստիճանին վրայ է ուր կը տիրէ երկրորդ միտքը (mental inférieur), որ իր կազմութեան բերումով իսկ չ'ուզեր գերազանցել իր սահմանը, և խըստօրէն աններող եւ մերժող կը հանդիսանայ այն բոլոր բաներուն նկատմամբ՝ որոնք չեն անցած իր անձնական ուսուումնափակութեան և փորձառութեան բովին :

Ամէն ոք զիտէ թէ մինչեւ վերջին տարիներս ի՞նչ խոչընդոտ եւ հակամարտութիւններու հանդիպեցաւ ճանաչումը այն բոլոր ոչ-ֆիզիքական երեսոյթներու, որոնք քիչ թէ շատ անդին կ'անցնէին նիւթապատշտ զիտութեան սահմաններէն . սոյն երեսոյթներու կարգէն էին հեռազգայութիւնը, ինչպէս նաև յոտակատեսութիւնը :

Բարեհախտաբար ժամանակները քիչ մը փոխուած են, և մարդիկ կը սկսին տակաւ ու տակաւ համոզուիլ թէ՝ կեսանքը առցուն է անտեսանելի աղդեցութիւններով, որոնց տարբազութեան եւ արժէքին վերահասու կ'ըլլան զգայուն անհատներ : Խունկի աղդեցութիւնը այս տեսակէն է . (հմայեկներու և կարգ մը գոհարեցէններու աղդեցութիւնն ալ այս տեսակէն է . ասոնցմէ ամէն մէկը ունի ինքնայտուկ թոթուացում, հետեւապէս արժէք կամ աղդեցութեան աստիճան) :

Օթեակի մէջ ծիսուած խունկը բնոյթը ունի մաքրելու մարդկային մարմնոյ այն մասը որ երբեմն կը կոչուի «զգայական» մարմին . (corps astral, corps de désirs, emotional body, etc.), զամանգի խունկը կը պարունակէ խէժեր որոնցմէ արտաբուրող աղդեցութիւննը խիստ զօրաւոր է մաքրագործումի տեսակէտով : Ինչպէս որ հականեխիչ մը կը սպաննէ օդին մէջ վիստացող վիստակար մանրէները, նոյնպէս և խունկը փրկարար աղդեցութիւն մ'ունի նիւթի անտեսանելի խաւերուն վրայ :

Խունկի գործածութիւնը ուրիշ պաշտօններ ևս ունի : Անտեսանելիին մէջ կան անհամար էակներ, (բարեշրջութեան բոլոր տատիճաններուն վրայ — թրգ.) : Խունկը կը հրապուրէ, կը քաշէ՝ (մթնոլորտը մաքրելով — թրգ.) մեզի եւ մեր գործին օգտակար էակներ, և կը վանէ այն տեսակները որոնք ճիշդ հակառակը կընան ընել :

Այս տեսակ խունկի մը բաղկացուցիչ տարրերուն զլսաւորներն են՝ կնդրուկը

(benjoin, ասըլպէնտ) և լիրանոս կամ լիրանոնք (oliban), որոնք խիստ կը զիւրացնեն մեր զործը, կնդրուկի զօրաւոր և մաքրագործիչ ուժը մեզմէ կը վանէ կոշտ և զգայամու բոլոր մտածում եւ զգացումները։ Լիրանոսի գերը տարրեր է, ասիկայ կ'ըստեղձէ խաղաղութեան և նուիրումի մըթնոլորտ մը, և մեր զգայական մարմիննին մէջ կ'արթնցէ այնպիսի վիճակ կամ տրամագրութիւն մը, որով կարելի կը դառնայ մեզի համար՝ զգալ բարձրէն եկող հռզեկան ազգեցութիւնները եւ պատասխանել անոնց։

Հաւասարապէս օդտակար է նաև վարդի հիւթը, որ կը զօրացնէ ձեռք բերուած լաւ արդիւնքը։

Արձակուած ոյժը մեծ համեմատութիւններու կը հասնի երբ խունկը մազնիսացուի զիտակից կերպով։ Օրինակի համար, երբ լիրանոսը մազնիսացուի զօրաւոր կամքով մը՝ խաղաղութեան, հանդարտութեան եւ նուիրումի տհակէտներով կամ ուղղութեամբ, սոյն գործողութիւնով կընայ հարիւրապատկուիլ անոր ազգեցութիւնը։ Այս բանին համար է որ եկեղեցին մէջ օրուան պատարագիչն է որ կ'օրհնէ խունկը, եւ ասոր համար է որ Մասոնական օթեակներուն մէջ խունկը վերապատուելին կը բերին որպէս զի օրհնէ զայն և անոր հազորքէ ինչ ինչ յատկութիւններ՝ օրուան աշխատանքին բնութեան համեմատ։

Եկեղեցին մէջ օրհնուած ջուրի սըրսկումը ուրիշ միջոց մըն է նմանօրինակ արգիւնք մը յառաջ բերելու համար։ սակայն խունկին առաւելութիւնը հռն է որ այն կը բարձրանայ օդին մէջ եւ անոր իւրաքանչչուր մասնիկը բնունաւորուած կ'ըլլայ մաքրիչ ոյժով և օրհնութիւնով։

Ամենօրեայ կետնքի բոլոր պահերուն, մասնաւորապէս օթեակի մէջ և այս վերջնոյն աշխատանքը զիւրացնելու համար, պէտք է որ իւրաքանչչուր որմանգիր հսկէ որպէս զի իր մաքրին մէջ մուտք գտնեն մի միայն մտացին և զգացողական խիստ սակաւաթիւ բայց յատակ և զօրաւոր թռթառացումներ։ Այլապէս կը պատահի յաճախ որ միտքը թատերափայր ըլլայ մինչեւ իսկ քառասուն կամ յիսուն, բազմագոյն եւ այլազան խոներէ և զգացումներէ կազմուած

յորձանքի մը՝ որուն իւրաքանչչիւր բազկացուցիչ տարրը կազմուած կ'ըլլայ մեծ ու փոքր չփոթութիւններէ, տատամասումներէ, մտահնգութիւններէ, փափաքներէ և այլն, և այլն։ Յայսնի է որ մարդ մը շնորհքով աշխատանք (Արմաղարական պաշտամունք — Թրգ.) չկընար կատարել, և իր հոգեոր յառաջդիմութիւնը և բարեցըումը կը յապաղի և կը վանդուուի, ցորչափ սոյն յորձանքները տիրեն իր սրտին ու մտքին մէջ։

Արգ, եթէ ան իւրապէս կը փափաքի որ կարդ ու սարք մտնէ իր զգայական և մտային վիճակին մէջ, խունկը անոր կ'ընձեռէ կազզուրիչ եւ զօրացուցիչ թռթուցումներու հոսանք մը, որով յոյժ կը դիւրանոյ կարդ ու կանոնը վերահաստատելու և խաղաղութիւն ու հաւասարակշռութիւն ստեղծելու գժուարին գործը։

Յաճախ կը հանդիպինք խունկի դէմ նախապաշարուած միտքերու կամ գաղափարներու, որոնք առարկելի կը զտնեն անոր գործածութիւնը։ Այս ըսողները սըխալ տուեալի մը վրայ հիմնուած ըլլալ կը թռւին ըսելով թէ խունկը հսարք կամ սեպհականութիւնը եղած ըլլայ միմիայն Պապական և կարգ մը Անգլիկան եկեղեցիներու։ Հասկնալի է այս, որովհետեւ Արեւմտեան երկիրներու մէջ խունկը զրեթէ մի միայն սոյն եկեղեցիներու մէջ կը աեսնուի։ Սակայն Արեւելքի մէջ ճամբորդած և կամ սոյն խնդիրը մօտէն ուսումնախրած մարդիկ տարբեր կը խորհնի։ Աշխարհի բոլոր կրօնքները խունկը կը գործածեն մէկ կամ միւս ձեւին մէջ։ Խունկը կը ծխաց Հնդիկի, Զրադաշտական և այլն մեհեաններուն մէջ։ Տեղ ունի նաև Զինաստանի և Ճապոնի Շինթոյականութեան մէջ։ Կը գործածուէր Ցունաստանի, հին Հոսովմի, Պարսկաստանի մէջ։ Կը գործածուէր Միթրայի (Միհր) տրարողութեանց մէջ։

Պապուկան եկեղեցին և միւսները (հեղինակը կընար աւելցնել «բոլոր Արեւելեան եկեղեցիները» — Թրգ.) հոգ կը տանին որպէս զի զանց չառնուի խունկը, որովհետեւ զիտեն անոր օգուտները։

Ինչո՞ւ մննք, Արմաղարներս, չընենք անոնց պէս։

LE COTÉ OCCULTE  
DE LA FRANC-MACONNERIE Հայացուց  
լուսարմագ  
Երկո 92 — 94